



## ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՅԻՆ ԵՒ ՇԵՅՔՍՓԻՐԸ



### **Գուրգէն Բարսեղեան, Բ. Ընծայարան**

«Հայ ազգը միշտ իր գոյութիւնը պահպանած է պայքարի միջոցով։ Պայքարը եղած է Հայու ձակատագրին ու պատմութեան անբաժան ուղեկիցը։ Եթէ ուշադիր ակնարկ մը նետենք, պիտի նկատենք թէ Հայը վճռական ձակատամարտին պարտութիւն չէ՝ կրած։ Նուաճողները փորձած են նաեւ ոչչացնել մեզ։ Տակախն Դարեհ Ա. խոստովանած է։ «Հայուն չես կրնար յաղեկը, Հայուն կրնաս բաժնեկ»։ Թերեւս կրցած են բաժնել (որ տիրեն), բայց վերջին պահուն Հայը կրցած է համախմբովի ու մէկ բռունցք դառնալ։

Սիա թէ ինչո՞ւ ուշադիր զննելու պարագային կարելի է նմանութիւններ գտնել Հայուն և Շեյքսփիրի Համելտին միշեւ։ Ինչպէս Հայուն, այդպէս ալ Համելտին կ'ուզեին խարել։ Ավեգը կարծես թէ իր «քարեկամները» կը յաջողէին Համելտը խարել։ Համելտն ու Հայը կ'ատեն սուտն ու դաւաճանութիւնը և կը պայքարին հաստարմութեան համար, թէեւ սկիզբը կը թուայ թէ անոնք կ'ինյան լարուած թակարդին մէջ։ Հայն ու Համելտը մեզի կը ներկայանան անպարտելի նկարագիրներ։ Հայը եթէ յաձախ խարուած ու լրուած իր «քրիստոնեայ» հաստակիցներուն կողմէ, այդպէս ալ Համելտ՝ իր մանկութեան երկու ընկերներէն, որոնք պէտք է հանդէս գային որպէս անդաւաճան մտերիմներ։

Իմ դատումներս հաստատելու համար կը դիմեմ Համելտի և Ա. Գրիգոր նարեկացիի խօսքերուն այն պարզ պատճառով, որ Նարեկացի

սրբակեաց ձգնաւոր մտածողն ու միսթիքը ամբողջ խորութեամբ հասկցած է Հայոց հոգին։

Համելտ իր մօր հետ խօսելու ատեն կ'ըսէ. «Ո՛չ մելլենագոյն վերարկուս միայն, սիրելի մայր իմ, ո՛չ հանդիսաւոր սեւ հանդերձանքը, ո՛չ բուռն շունչի հողմնային հեւքը, և ո՛չ աչքերու յորդահոս գետը, ո՛չ ալ երեսի վշտահար տեսքը կսկիծի բոլոր ձեւ ու կերպերու նշաններուն հետ, կրնան երբեք հարազատօրէն ներքինս յայտնել (Ա. արար, տեսիլ Բ)։

Այժմ տեսնենք թէ ինչ նման հոգեվիճակ արտայայտող երեւոյթ կայ «Նարեկ»ի մէջ։

«Ինչպէ՞ս դադրի ողբերգութիւնն իմ, կամ ինչպէ՞ս, ինչպէ՞ս ցամքի հեղեղն արտասուրներու։ Զի եթէ նոյնիսկ քառակտուակեան գետերն այն, որոնք ծաւալումներով յորդ ու բազմահոս, կ'ողողեն ամբողջ երկիրն ու եղեմ՝ լիառատօրէն բաշխուած բոլորին, ակունքներով ու հոսանքներով իրենց աչքերուս մէջ լեցուին, դարձեալ չեն կրնար մարել բռցն ահեղ անժիի մեղքերուս...Ոչ ալ բանահիա ու լալկան կանանց բազմութիւնները համօրէն՝ անվերջ ողբ ու ջայերով, կրնան երգի վերածովի ու երգով պատմել խորախոր խոցուած պրտիս աղլէտներն այս դառնակսկիծ» (Բանն ԿԸ)։

Երկուքն ալ կը խօսին այն բանի մասին, որ իրենց մէջ եղածը չեն կրնար բացայայտել և այդ չեն կրնար ընել նոյնիսկ գետերը, վշտահար տեսքը և այլն, այսինքն երկուքն ալ կը գտնուին նոյն հոգեվիճակին մէջ։

Շարունակենք։ Համելտը նոյն երկխօսութիւնը վերջացնելէ ետք միայնակ մնալով կը սկսի

ինքն իր հետ խօսիլ, և՝ ինչպէս կը պատահի շատերու քով նման յուսահատական պարագաներուն, կը մտածեն ինքնասպանութեան մասին, քանզի ինքնասպանութիւնը խնդիրներէն «հեշտ» ազատուելու կերպ է: Տեսնենք սակայն թէ ի՞նչ կը մտածեն այս մասին Համլէտն ու մեր Սուրբը:

«Երանի այս պինդ, շատ խիստ պինդ մարմինը, հալուէր ու լուծուէր և փոխուէր ցողի», կամ «Անվախճանը ուղղած չլլար իր պատուիրանը անձնասպանի դէմ»: Խսկ մեր Սուրբը կը գրէ. «Իր իրաւունքի մատեանն է գոցուած, յոյսն արդարացման լքեր է զինք, և զոց է ձամբան վստահ ընթացքի և չէր յապաղեր ըլլալ անձնասպան, եթէ խեղճ գերունայն անփրկելի կորուստ չլլար»: (Բան I)

Գրեթէ երկուքն ալ կը գտնուէին նոյն յուսահատ վիճակին մէջ, սակայն երկուքն ալ կարծես թէ վերջին պահուն կը յիշեն Տիրոջ խօսքերը անձնասպանի դէմ, քանզի ինքնասպանութիւնն աններելի մեղք է և, ինչպէս կը կարդանք «Յայտնութիւն»ի մէջ, «Կան ոմանք որ սրով պիտի մեռնին...և կան ոմանք որ իրենք զիրենք պիտի սպաննեն, այստեղ է ահա սուրբերու համբերութիւնը» («Յայտնութիւն» 13-10):

Այսինքն ով որ կրնայ մինչեւ վերջ համբերել, անիկա պիտի յաղթէ, խսկ ինքնասպանութիւնը, որ կը ծագէր յուսահատութենէն, ամենէն մեծ մեղքերէն մէկն է, որ Համլէտը կը յիշ ու կ'որոշէ պայքարիլ:

Երկրորդ արարին և երկրորդ տեսարանին մէջ, Համլէտը կրկին միայնակ մնալով ինքնիրեն կ'ըսէ. «Որ լոկ իր միտքի գործելու շնորհիր էրկուքն ալ կը կրուի ապրումներու հանդիպիլ նաեւ Շեյքսփիրի ու Ե. դարու Եղիշէի մէջ: Այս նմանութիւնները լոկ պատահականութիւններ չեն կրնար ըլլալ. չենք ալ ուզեր ըսել թէ Շեյքսփիրը ծանօթ եղած է Նարեկացիի գործին, սակայն այս նմանօրինակ ապրումներն ու անոնց մասին գրելու և արտայայտուելու ներշնչումը կը բխի երկուքին համամարդկայնութենէն ու Սուրբ Հոգին:

կը գունատուի, արցունքը գայ աչքին, երեսն այլայլի, ձայնը կերկերի: Նարեկացին իրեն կը վերագրէ ամբողջ աշխարհի մեղքերը և նոյնպէս Աղամինը, այսինքն Աղամի մեղքերը ներկայացնելով, կը ներկայացնէ որպէս իրենը և իր անկեալ վիճակը, և ձիշի այս միտքին մէջ շատ նմանութիւն կայ Համլէտի արտայայտած միտքին հետ:

Նարեկացին կը գրէ. «Ահա ձշգրիտ պատկերն իրական հանդիմանարժան վնասապարտիս, տիտուր կերպարանք, շիշած ձառագայթ, ի սպառ ցամքած հիվալիութիւն, շրջացած շրջունքն անշրացած տիպ, տրտմեցեալ ոզի, այլափոխուած ձայն, ծոռած պարանոց» (Բան Iթ):

Երկուքն ալ կը խօսին անկեալ վիճակի մասին, այսինքն «այլափոխուած ձայն», անշրացած կամ գունատ դէմք և այլն. կրնանք ըսել որ գրեթէ նոյն մարդու հոգեվիճակն է. Երկուքն ալ կը խօսին որ խարուած են, մէկը՝ իր ընկերներէն, միաը հոգիի հակառակորդէն, կարեւոր չէ թէ որուն կողմէն, կարեւոր անոնց համար խարուած ըլլալն է:

Կարելի է նոյնանման ապրումներու հանդիպիլ նաեւ Շեյքսփիրի ու Ե. դարու Եղիշէի մէջ: Այս նմանութիւնները լոկ պատահականութիւններ չեն կրնար ըլլալ. չենք ալ ուզեր ըսել թէ Շեյքսփիրը ծանօթ եղած է Նարեկացիի գործին, սակայն այս նմանօրինակ ապրումներն ու անոնց մասին գրելու և արտայայտուելու ներշնչումը կը բխի երկուքին համամարդկայնութենէն ու Սուրբ Հոգին:

**ԱՐԵԳԱԿՆ արդար, ձառագայթ  
օրինեալ, լուսոյ կերպարան, փափագ  
անձկութեան, բարձրեալ անքնին,  
զօրեղ անպատում, բարոյ բերկութիւն,  
յուսոյ տեսութիւն, զովեալ երկնաւոր,  
թագաւոր փառաց, Քրիստոս արարիչ,  
խոստովանեալ կեանք: Եւ արդ  
զթերութիւն վրիպանաց բազմասխալ  
ձայնի եղկելոյս ամենազօրդ բանի  
լցեալ, մատուցես յաղերս հաճութեան  
Հօր քում բարձելոյ:**

**Նարեկացի, «Մատեան Ողբերգութեան»,  
Բան ՂԵ**